

Հըսիկսիմայի խաթունին
Որ փոխեցաւ ի կեանս թվ ԴՄԸին

8.

| | |
|---------|---------|
| Դեր դի | ո՞ւ կատ |
| » երեւ | էզօր է |
| զվեր է | մաւ |
| գր. սրբ | գան |
| քո | քան զեր |

Դուռար իմ ցանկալի, Տուրի նազելի.
Մահ քո յողալի, արար զիս լալի.
Մաղիկ նոնենի, կանաչ վարդենի.
Եղարդ ի շիրմի, ի հոգ ապամի.
Հանիք երրակաց մինչ հասեր ամաց,
Մեկնեալ ի փառաց, իշեր ի կենաց.
Փոխան հարսանեաց բնատուր բենեզաց,
Կուտ պատանեաց գեղեց զարդարեաց.
Խշանի որդուր նշանեցեալ քոյ,
Զհասեր պահու հարսանեաց ժամու.
Կսկիծ քոյդ մահու, սրտիս ցաւատու,
Էկիր հարսնացու, գեղեց նոռու.
Դիմր աղօթական, շերմեսանդական,
Ունէր քոյդ թերան մինչ ի կէտ կոչման,
Կենակր ուրախական մնչ, ուրերգական
Աներ զվախճան ըստ քոյդ գուշական:

Ո՞վ հայր իմ Գրիգոր,
Զի՞ս սպաս յորդոր,
Զի առ Երկնաւոր,
Փեսայն հոգեւոր,
Եմ ժառանգաւոր
Երգելով երգ նոր:
Բննկացի Շապան օղլու
Տիրացու Գրիգորի գուսար
Տուրի խաթունին
Թվ ԱնձՁ

Այս տապանաքարն ալ վերջին ասուինանի նրբացնդակ զարդանկարներով (թուշուն, պտուզ, «Ժիվալ», «զիլու» զարդ եւայն) պնտուած է:

Ո՞վ է արդեօք սոյն զեղանիւս ոստանաւորին հեղինակը:

Ահաւասիկ Տուրի խաթունին հօրը՝ «իշխան» Գրիգոր Շապանեանի տապանագիրը:

9. Ներ տապանին եղաւ մարմին
Ան ընտրելոյ բարեկարմին.
Որոյ հանգէտ նըման սըմին
Դըմար գտանի հազարաց մին:
Զարմ Շապանեան տիրացու Գրիգոր.

Ներ իշխանաց այր պատուաւոր
Ազգիս մերոյ էր շահաւոր
Բայց ման արար միջակասոր:
Էս սա իսկներ, այր հանձարեղ
Ցոյժ իմաստուն բանի զօրեղ
Խօսին էր անցուկ ի ամնն տեղ
Վնար իրաց զտանէր գեղ:
Որ որ ունէր զոր մի գժար,
Սա հասանէր նըմա յօժար
Համ մի կեցաւ ցաւօք տկար
Համարեսցէ Տէր ապաշխար:
Որք հանդիպիք այս տապանիս
Լիով սրիւ տուք զողորմիս
թվին Ամդունին
փետրուարի ժիշ

Արշափ մեծ տարբերութիւն կայ հայեցէն հին և նոր տապանագիրերու միջն։ Հիմակուանները չոր ու ցամաց, շատ անգամ լակնական ոճով ափ յափոյ յօրինուած արձանագրութիւններէ կը բաղկանան մեծ մատով։

Ակնոն որ մեր պապերուն գամբարանները մինչև այս օրս կը կողոպտուին, կը զողորուին և կը ծախուին անփառաբար, թանասէրներու հաճոյց պատճառելու համար կը շարումակնեցի։

Գ. ՀԱՅԵՐ

ՄԱՐԻԱ ՍՏԵԼԼԱ

ՆԱՄԱԿԻ

Կը մըսածեմ երբեմըն. կեակըս եղաւ.
Զուր՝ ահօգուս սպասումը մէկ նամակի:
Չըստացայ բնաւ նամակներ։
Ալիքան, այնպան, անթընկիլ, անհամար,
Բայց ընհասաւ ինծի այն մէկ նամակիկն։
Աննէն աղուորն։

Ազգականի ուսուցիչի նամակներ
Բուրոն ալ թուրմ՝ ողողուն
Հեռաւորի տրտմութիւնով սրտառուէ,
Խորսուզուած միւս ափին
Ըստուերներուն մէջ թաղուն.
Բարեւներ անոնցմէ
Որ անծանօթ աշխարհաց
Կախարդական հրաւէրներուն ունկնդիր,
Թափառական կը զագէին

Ճամբաներուն վրայ ՚շխարհի,
Փախչլով իրենց ճանձրոյթէն
կամ իրենց ցաւէն.

Ընկերներու պատգամներ,
Լի միամիտ եռանդով,
Օրնութիւններ ուրախութեան, հաւատքի.

Մարտիկներու հրաժեշտներ,
Ապեաններէն ու ծովէն,
Հուսափողով աստղերով,
Գծուած մեռու ձեռքերով.

Խոսովզանութիւնը անծանօթներու,
Երազներու, խորհուրդներու պարտէցներ
Աղջիկներու մըտերմական զաղոնիքներ,
Վանքի խոնկով բորաւէտ.

Խոլ նամակներ կիներու,
Որ դիմեցի ինծի՝ իրենց մէկ քըրո՞յ՝
Ժամու մը մէջ մոլորուն,
Ողաչանքներ՝ պարտըւած
Փակուածներու անեզր անել բաւզի մէջ.

Գրագէտներու նամակներ

Ուկենուս թելիք
Վերսառութեամբ կնահանոյ
Եւ աշխարհիկ հեզութեամբ
Թելեր ոսկի եւ արծաթ.

Մըտերմունոյ նամակներ
Ազնուորէն սըրամիտ
Որ ճամբորդած իր պահուն
Կամ ափին մօտ խոկալուն
Օրագրութիւնը հրտեց:
Կը ստուերագրէ կիսարէմք մ'
Որ կը զբէ բնանըկար մը՝ թէթեւ
Զնորով՝ յետոյ կըսէ. զիկը բարի քեզ.
Հշտապումով մը՝ ինչպէս
Հնափախորն մէջ, ու գլանիկը կ'առնէ
Մատիտը վար գընելով.

Խօսքեր պարզուկ և յոտակ
Բարեկամի մը բարի,
Որ ըզզացում մը կու տան
Խաղաղութեան եւ յոյսի,
Խուսափուկ զաղջութիւն մ'ակութի.

Զայներ սփոփի այն պահուն
Ուր մըթեզնյն եւս ու ցից
Դարաններով թըւեցաւ մնզ պալազան.
Զայներ որոնք տափցուցին
Սոտերին անկինը զանիուլ
Ուր թափնըւած էինք մնաց

Ու մնզ տրւին արտասուել
Երախտագէտ ըզզացմամբ,
Եւ բարձրացնել դէմքերնիս
Եւ Թշիւ. — Ո՞չ տակաւին
Կայ զաշտերուն մէջ ծաղիկ
Եւ երկնքին մէջ ծիծառ. —

Նամականի սիրային,
Որ երբ տասնութ տարու ենք
Կու տան սրտին կատարօքն տըրոփել,
Ու քանհինգին՝ երկնչուս
Կը փախչըրտինք դէպ հնաւալոր սենեակներ։
Պիտու անձուկին մէջ փակուած՝
Կը գունատին մեզ այտերն,
Երբ պահանը պատունք։
Ըմբանէլի նամակներ,
Խմբանուագներ խօլական,
Զանգակներու դաշնակում
Հրեշտակներէ զարնըւած։
Յոյսի փողեր՝ շփորեներ
Որ կ'ընդպայնեն սահմաններն
Մարդկային բանտին,
Քիմուաներ զիսախոփին,
Որ շալակնին առած մնզ
Աղշտապեցին դէպ ի կապոյտ երկիրներն
Հնուստանի, տեղիք ցունծի, հրճիւ
Աննակալ զօրութեան,
Անհունութեան անդունդներ...
Եւ սակայն

Այն նամակն, այն նամակիկն,
Այն զոր անոնց ամէնուն
Երազեցի միջնւ, աղուոր այն նամակն
ինծի երենք չընասաւ.
Եւ ալ ասկէ վերջ չեմ յուսար, ըսպասեր
Որ ինծի այս աշխարհին մէջ հասնի ան,
Վասըն զի ան հասնէր պիտի քննէ լոկ,
Ու գուն չս զըրեր։

ՁԻՒՆԱԾԱՂԱԿԱՆԵՐ

Կը յիշեն զուն։ Այն ատեն
Կը սիրէկիք մնէք պարէզի ծաղիկներն,
Գրդէնեանեներն։ Ու հրման
Ընդհակառակըն՝ այնքան
Կը սիրենք ծիրէն ծաղիկներն,
Սուրհանդակներն աշունին,
Զիւն ծաղիկները մննիկ,
Որ անտապին ծերածուռ
Ուղղվածներուն մէջ մնզ ճամբայ կը ցուցնին,

Հազիւ ներկուած մահիչակ
Գոյնով, եւ ոչ մէկ սերեւով ստուերուած.
Յօդունին վրայ կը մըսնան
Ուղղորդ՝ մերկիկ, անշրջի ձիւն ծաղիկներն։
Բուրումներու հրաւիշներ
Զին արձակեր չորս կողմէ ձիւն ծաղիկներն։
Կու տան փնտոնել ու փնտոնել
Խեզգիքնին խոր թաւուաբին մէջ անտառին։

Եթէ ցոյնուը ծըծենք՝
Համ մը լեղի կը լեցնէ բերանիս։
Նոյն ինքըն ձիւն ծաղիկներու հոգին է։
Բուրու ցնաղ ծաղիկներն
Աշխարհի այս օր պիսի եւ անոնց հնատ
Չըփիիէի, միապէս քայլըր ու լեղի
Խնչպէս երազն իմ ու քու։

ԲԱՆՏԸ

Կանուբկեկ, նոյն իսկ տակաւին շարթնցած
Այս նեղ՝ անձուկ բանտին պատերը կը զգամ,
Որ մըթաճնմ խորութրդներու բաւզին մէջ
Ինձի ձանձրոյթ ու սարսափին կը բերեն։
Եւ սակայն, երբ որ դիպուածով կը խրբիմ
Ժըլիորէին ներս օրուան, տանջանքը ահա
Ուրախութեան կը փոխուի, ալքը ամբոծ
Ուանյաց սովոր կախարդանքին կը բացուի։
Կը լայնայ բանտն, աշխարհը ջին կը փայլ
Եւ կը կորուուի մրիկու ծովուն մէջ անհատ
Այս խորոնկ ձայլը որ հոգին կը խըւ։
Բայց զիշերով՝ զիս կը պրէկ նորէն բանտն
Ու կը նոչէ կը տողէկ... — Տէր իմ զըթած,
Կը հնձեմ, ինչպէս զես կրնամ համբերել, —

ԿԱՆԱՅԻ ՄՅԱՆՄՈՒՄՆԵՐ

Կարծածէդ շատ աւելի զիս կը սիրես։
Ցորափ այսպէս գուկդ եւմ՝ հասկնալ չես կարող,
Պիսու ուգէի որ վախնայիր թէ գուն զիս
Կորսնցուցած ես, եւ սակայն չեմ ուզեր,
Եւ սակայն չեմ զիսէր սըտել ես քեզի։
Ահա թէ ինչ կը փափափիմ. Տօնսէր
Ջիս սիրահար հոգւոյ մը մէջ ցոլցուած,
Հոգւոյ մը մէջ վստանէլի ու պայծառ
Ութան որ դուն կասկածաւոր ես ու մութ։
Անոր իմ վրաս մոտածելը զինք վառէ
Գեր զործերու եւ մըդէ վեն լաւութեանց,

Եւ իր ամէն ամբիծ արագիք կը անունս
Եւ ամէն իր յաղթութիւններն իմ կընկիրս,
Եւ հուսկ դուն իմ ճակատագիրս հասկընաս,
Եւ տեսնես հուսկ ուրեմնը քու ճանապարհ։
Եւ աւելի բարձր հոսանքով վերամբարձ,
Քեզի այզի մը մէջ նոր նոր երեւամ։

ԵԿԵՂԵՑԻՆ ԲԼՐԱՆ ՎՐԱՅ

Եղեղեցին կը կանչէր թնջլ զոյանջով
Լուսապայծառ օրուան վերջին ծըլէնէն,
Բայց ծեղածուռ է ճամբան,
Դժուարաբաց գններն, երկայն սանդուղներն.
Կը թափառէր շուրջանակի լոկ լրջիկն
Ու լուսնակին պառպաշն հագեր էր կամարն,
Խոնան վանքին մէջ փայլակում մը սահնձեց
Վանապաներուն նոին քայլերն աշխարհիկ։
— Լութին. — Ռէ է. — Վաղը դարձեւ. — Կը
[փակուրին։
Կը սովորյին գերաններուն վրայ ստուերներ
Մայրապետի, որ երեւցած էին հոն
Բալլիքներու շառաչով։
— Վաղը՝ ութին. — Ու զարձան ես հապենապով
Հետապնդուած կարծես, ու բացը ելան։
Ու զես Փոյրեր կը լըսէին հրաւիշներն
Ու լուռ՝ հանդէպ աստղերուն
Կը փախէին գեպ ի բըլուրն ամայի։
Վաղը. Ռմանին սիրահարներն արդեօք վաղ։

ՄԱՐՓԱՆ

— Քոյր, կը զգամ զայն. այս զիշեր
Վերջին զիշերն է, վերջին։
Խնդրեմ, զայն վաղը փնտոէ
Ըսէ իրեն ինչ զիտես։
Ալցունքներուն լուռթեան մէջ
Ամէն ատեն, միշտ, ուոէ
Իրեն թէ զինք պատեցի։
Ո՞վ Տէր, փանք քեզ, կը մեռնիմ։
Կրնայ ժայթքել հուսկ ուրեմն
Այս աղասակը խորունկ։
Հրաւիշներուն աշխարհի
Նղայ ես միշտ կոյր ու խուլ։
Միսկ երկինք մը հասայ,
Լոկ մէկ անոն լըսնցի
Ունեցայ մէկ հանդիպում.
Անտառին մէջ ցնորդներու
Հանգիպեցայ մէկ մարդու։
Թրգմ. Հ. Ա. Ղարինսաւ